

Յ Ա Ռ Ա Ջ Ա Շ Ա Վ Ա Ր Ա Բ

* * *

Արինաներկ, լայնարաց
Վէրը մըն է ծոցը զաշտին.
Մինչ խօրաւատն է կարմրած,
Եւ անդուներ կը ժըպտին.

Խոնդ անդուներ մայրական,
Գիշերին մէջ, երբ հեռան,
Անոնց տըղարը Կ'իյնան՝
Նըման ոսկի հունձերուն...

Երբ խառնուրդէն՝ լացի պէս,
Աղաղական, կը լըսուին
Հոգեվարքի սըրտակէզ
Հըռընդիւներ մարդկային...

Ու կը մարին ճըրագներ
Ճուներուն մէջ հեռաւոր,
Ուր կը սպասեն լըսահեր
Հըրեշտակներ ամէն օր...

Կը խոնարհին քընացած
Օրոցներու վրայ՝ մինակ
Մայրեր՝ որոնց խորարաց
Սիրտերն են վէրը, յիշատակ...

Բայց զաշտին մէջ անսահման,
Ուր կը հանգին մեռեներ,
Նոր ծաղիկները դարնան
Կը պըսակեն ակօսներ.

Ու կը ծածկն խաշերուն
Կոտրած թերը խեճուկ,
Ու կու տան փառցն անանուն
Հերոսներու մեծաշուր:

Ու կը սըփուն դաշտերու
Միօրինակ պատանըին
Իրենց հոգին, բոյըն աղու,
Եւ ամէն օր կը ծաղկին...

Եւ ամէն օր արինի
Գոյնով իրենց բաժակէն՝
Հողերուն մէջ հայրենի
Կընդրուկ ու ցող կը թափեն...

Հոն ուր ինկան դիւցազներ,
Եւ անոնց կուրծքն հևասպառ
Արինացաւ, կակաչներ
Արեազօծ լըսավառ.

Վէրքերու պէս կը բացուին,
Երանցն անոնց կարմրագեղ
Հայրենիքի մեհեանին
Խորհրդանիշն է շըքեղ...

Եւ անոնք որ չունէին,
Բլրեր, լացող մ'իրենց վրայ,
Երբ կու զայ ժամն ըստուերին,
Հայրենիքն է որ կու լայ...

Բընութիւնն է որ ժըպտուն՝
Անոնց վըրայ կը ցանէ,
Բնկին հետ արեւոն
Թարմ ծաղիկներ արիւնէ...

Ու մինչ կըոփաք նորէն
Կը բորբոքի, կը ծրին
Պատերազմի դաշտերէն
Կարմիր ծաղկունք ու դափնին:

Հեռուն արօրը կ'անցնի
Իրիկուան մէջ արծաթեայ,
Եւ անոր քով ծերունի
Սերմացան մ'է որ կ'երթայ...

Ու մայր հողին բեղմաւոր
Գեղեցկութիւնը միան,
Արինին մէջ, ամէն օր,
Կարծես յաղթեր է մահուան:
ԱԲՍԵՆ-ԵԲԿՈԹ